

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԽՈՐԵՆԱՑԻ, ԵՂԻՇԵ

ԵՒ

Հ. ՆԵՐՍԻՍ ԱԿԻՆԵԱՆ

Ա. ՄԱՍ

ԽՈՐԵՆԱՑԻ ԵՒ Հ. ԱԿԻՆԵԱՆ

14

Ահ, բայց բազմահմուտ Հայրը հնաւրամիտ է։ Ան իր վերլուծական թեմնիքը այդպէս կատարելագործեր է, որ ոչ մէկ խոչընդուռ ի զօրու է զինք շուարեցնելու։ Եւ այդ միհենոյնն է Խորենացիի պարագային ալ, Եղիշէի մասին ալ, և ո՞վ զիտէ թերես վազը Փաւստոս, Ագաթանգեղոսու, Կորիւն եւս ենթարկուին նման վերլուծութեան։ Այս թեմնիքի հիմնական սկզբունքները հազիւ քանի մը հատ են և խթին քան մըն ալ չունին։

Այսպէս Հ. Ակինեան նախ ենթադրութիւն մը կ'ընէ պատմագրի մը կամ իր Պատմութեան մասին։ Այս ենթադրութիւնը երբեմն իր մտքին մէջ կը ծագի, ինչպէս Եղիշէի պարագային։ Երբեմն ուրիշի մը գրութիւնը կարդալուն անոր պատմիկ մէկ զիտոլութիւնը տուն կուտայ իր ենթադրութեան։ Ինչպէս Խորենացիի և Դեւոնդի միհենոյն անձ ըլլալու ենթադրութիւնը, Թր. Խալաթեանցի Խորենացին Դեւոնդին բանագողութիւններ ըրած ըլլալու յայտարարութենէն։

Անգամ մը որ Հ. Ակինեան բոլորովին նորօրինակ ենթադրութիւն մը որգեզրէ մատենագրի մը մասին, յաջորդ քայլն է սոյն հեղինակի գրութեանց մէջ փնտուել իր ենթադրութեան յարմարելիք նախադասութիւն կամ բառեր, և գտնելուն — միշտ գիւրին է գտնել — գործածել զայն չափազանցեալ եռանդով։ Իսկ անյարմար տեղերը, որոնք հակառակ են իր ենթադրութեան, գէ՛ն, կիրարկէ թեմնիքի երկրորդ և վերջին քայլը։ կեղծարար մը հեղինակի մահէն վերջին կը ներմուծէ մէջ գլուխութեան մընկանալու մէջ։

Այս թեմնիքը անպարտելի է։ Կրնաս ատով ու է մատենագրի գլխավոն գուլպայ հիւսել և այդ համեստ զլուխը Աւետարանի տակ գնել։ Այդպէս Խորենացի, այդպէս Եղիշէ, և եթէ ժամանակը ըլլայ միւս հայ դասականները։

Ողբի մէջ քու և Օրմանեանի նկատած բացորաշ ցոյցմունքներ կան։ Հ. Ակինեանը չէ որ պիտի ընկրկի։ Ահա պատասխանը։ «Ողբը ունի իր մէջ անհարազատ տարրներ, որոնք մուծուած են հոն օտար ձեռքէ . . . ներմուծութիւնը կատարուած է Խորենացի Գ. 62 գլխոյն ազգեցութեան տակ, Ողբին և Խորենացւոյ Հայոց Պատմութեան մէջ կամուրջ մը ձգելու նպատակաւ» (179)։

Տրամաբանօրէն պիտի ըսես թէ, չատլաւ, եթէ Ողբի մէջ անհարազատ տարր ներմուծուեր է որպէս Խորենացիի վերույիշեալ գլխուն պատմած գէպքերը ցոլացնէ և ընթերցողին ցոյց տայ որ սոյն գէպքերը կ'ողբայ, ուրեմն անհարազատ տարրը Դեւոնդի գրածը չէ, և անհարազատութիւնը ապացուցուելէ վերջ գուրս պէտք է նետուի, որպէսզի Դեւոնդի գրածը գտնենք։

Հ. Ակինեան ոչ թէ դուրս չի նետեր, այլ անհարազատ ներմուծում է ըսելէ վերջ, զայն Դեւոնդի իսկական գրածը համարելով Դեւոնդի ժամանակակից Սիրոն եւ անոր յաջորդ Եսայի կաթողիկոսները կը նկատէ Ողբի Հովիւ և Հովուակիցը, իման Խորենացիի Սահակը և Մեսրոպը։ Հ. Ակինեան այս ոլոր մոլոր մեթոսը կիրար կելու մէջ անեթեթ բան մը չի տեսներ, և այդ աւելի մեծ թափով կը գործածէ Եղիշէի մասին կատարած մարզանքներու մէջ։

15

Հ. Ակինեանի թեմնիքին ուրիշ մէկ ընդհանրական զիծն ալ է իր «ինձի կ'երեւայ թէ», կամ «հաւանօրէն» ըսածները չուտով իր մտքին մէջ արգէն համոզում կը դառնան և ըստ այնմ վճիռ կայացնելու չի տատամիթը։

Որովհետեւ կանխակալ ենթադրութիւն մըն է որ պիտի ապացուցանէ, երբեմն յախուռն գաղտփար մը կը յայտնէ առանց փաստարկութեան և կ'ուղէ որ ողոր ինչ ասացի ասացի» ընդունուի որպէս իրողութիւն։

Եթէ Խորենացիի և Դեւոնդի միենոյն անձ Ըլլալը ապացուցանելու իր մտասնեռումին մէջ կ'ըսէ թէ «միենոյն զրքերն ին երկուքի ձեռքն ալ ընդերցանութեան առարկայ» (186) բացատրութիւն չի տար թէ ինչպէս Խորենացի իր զրքին մէջ քանի մը տասնեակ մատենագիրներու անուն կը յիշէ: որոնց զրքերը ուսումնասիրած է, ինչպէս, Արիւղինոս, Բերոսոս, Կեֆաղիոն, Սիրիլլա, Եպիփան Կիպրացի, Ուիմափողորոս, Ափրիկանոս, Հիւպողիտա, Բարսումա, Մար Սրաս Կատինա, Մանեթոս, Պոլիկրատէս, Եւագարոս, Կամազրոս, Փլիկանիոս, Արհստոն Փեղզացի, Բարգածան, Պաղիփատոս, Պորփիր, Փիլիմոն, Եւայլն:

Եթէ Դեւոնդի կեանքի մասին բան չենք գիտեր, և իր զրքին մէջն ալ վերոյիշեալ անուններէն յիշատակութիւնչկայ, ի՞նչպէս պիտի կրնանք ըսել թէ Խորենացիի ծանօթ հեղինակները իրեն ալ ծանօթ են:

Ոչ ալ կը բացատրէ Խորենացիի շեշտըւած Հելլենապաշտութիւնը: Արդիօք, ըստ իրեն, Դեւոնդ՝ Խորենացիին միտքը ե՞րբ հրդեհուեցաւ Հելլէն մշակոյթի կրտկով: Կ'երեւի հարիւր տարեկանէն վերջ երբ Դեւոնդ մէկզի դրաւ իւր սհամեստ և անփառասէրո (Հ. Ակինեանի բառերը) յատկութիւնը և Հայոց Պատմութիւն զրելու համար բոլորովին նոր անձ մը դարձաւ:

Իւր զրքի էջ 289ին Հ. Ակինեանի հետեւեալ եղրակացութիւնը կարդարով կը փորձուինք հարցնել թէ արդիօք այդ զրի առնուած է ուրիշ բանասէրներ ջղագրգուելու համար, եթէ ոչ 289 էջերու տքնաջան աշխատանքէն վերջ խոնջած մտքի բոպէական և կամայական մէկ արտայայտութիւնը:

ԱԲայց «Մովսէս» անունը կարող է նկատուիլ կեղծիք, վասնդի կեղծուած է անոր ժամանակն ալ, զրութեան ձեւն ալ: Ժամանակակից մը թ. դարու առաջին տասնեակին պիտի չհամարձակէր սեպհական անուամբ լոյս ընծայել պատմութիւն մը, ուր ինքզինքը կը կեղծէր աշակերտ Սահակի և Մաշտոցի: Եւ որովհետեւ «Մովսէս» իր գրութեան մէջ նախնաբար դիտում չէ ունեցած կեղծելու իր ժամանակը, պիտի ենթադրենք թէ կեղծողը երկրորդ զրիչ մըն է, որ հեղինակին մահուանէն ետքը հաւատալի և հեղինակաւոր ընծայելու համար անոր խօսքերը, կարեւոր տեսած է

կեղծել ժամանակին ալ, անունն ալ, այս ճանապարհով հայոց հնագրական պատմութիւնը իրեւ նորագիւտ աշխատութիւն պիտի գտնէր ընդունելութիւն և պիտի առթէր հետաքրքրութիւն և սքանչանք» (289):

Օ՛ Հայր Ակինեան, արդիօք մտքիդ աչքերուն առջեւ բերի՞ր այն պատկերը, որ այս տողերդ կը թելազրեն: Եւ կ'ուզե՞ս որ մենք ալ ընդունինք զայն:

Պահ մը գիտենք պատկերը:

Ահա ծերունագարդ Դեւոնդ, Բազրատունիներու խնկարկու և կապարձակիր, որ տարիներ առաջ Շապուհ իշխան Բազրատունիէն հրահանգ ստացած էր Արաբական լուծի ենթակայ Հայաստանի պատմութիւնը գրելու, այժմ հրաւէր կը ստանայ ուրիշ Բազրատունի իշխանէ մը, Սահակ, գրելու հայ ժողովուրդի պատմութիւնը:

Դեւոնդ զլուխ կը հանէ այս խնդիրքն ալ: Իւր ձեռագիրը կը մնայ Բազրատունի ընտանիքի մօտ: Ընդօրինակութիւններ կը կատարուին: Դեւոնդ կը մեռնի: Օր մը խորամանկ ընդօրինակող մը երբ զրադուած է Դեւոնդի այս Հայոց Պատմութիւնը օրինակելու, անբացատրելի նենդամտութեամբ մը նոյնքան անբացատրելի զաղափար մը կը յղանայ: Ինքնիրեն կ'ըսէ, «Դեւոնդ մեռած է. ես իր Պատմութիւնը ընդօրինակելու իր անունը պիտի չյիշեմ: Այլ պիտի զրեմ ուրիշ անուն մը, Մովսէս Խորենացի: Աւելի յառաջ պիտի երթամ և Դեւոնդի Պատմութեան ժամանակը պիտի կեղծեմ, իմ նորագիւտ պատմիչս, Մովսէս, Սահակի և Մեսրոպի աշակերտ պիտի ցոյց տամ: Ասոր համար պէտք եղած փոփոխութիւնները պիտի ընեմ և նոր զլուխ մ'ալ աւելցընեմ: Գիտեմ որ Դեւոնդի պատմութեան շատ մը ձեռագիրները գոյութիւն ունին, զանոնք կարգացողներու թիւն ալ շատ է, մինչ ուրիշ զրիչներ ալ այդ ձեռագիրներէն նոր ընդօրինակումներ պիտի ընեն: Հակառակ այս իրողութեանց ես պիտի կատարեմ իմ մտադրած կեղծիքը: Զեռագիրս զաղտնի պիտի պահեմ: Ով գիտէ, ժամանակի անցքով Դեւոնդի Պատմութեան միւս բոլոր ձեռագիրները կրնան կորսուիլ, զանոնք կարգացողներն ալ միասին, և օր մը իմո կը գտնուի, թէեւ իմ ինքնութիւնս անյայտ կը մնայ, բայց իմ հնարած Մով-

սէս Խորենացին կը հռչակուի գարեւ գար»։
Պռաւու! Բանասիրութեան աստուածները
քեզի կրնան ներել, Օ՛ Հայր, ևս մեղա-
յականս չեմ ներեր, և դատախազ կը կանգ-
նիմ քեզի գէմ անոնց ատեանին այս տե-
սակ անհեթեթ, կամայական և բռնազրօ-
սիկ և փաստարկութիւններ» ներկայացնե-
լուդ համար։

Այս բառերը դառնացած սրով կը
գրեմ քանզի հայերէն Ա. Գրքէն վերջ հայ
ժողովուրդի ամենաթանկագին մշակութա-
յին մէկ գործն է, որ այսպիսի թեթեւա-
կչիո վերաբերման կ'ենթարկուի։ Քննադա-
տական վերլուծում կը հասկնանք, բայց
ոչ այն ձեւով ուր բազմահմուտ Հայրը
ինքպինքը անհասկնալի կը գարձնէ։

Սակայն հետաքրքրութիւնդ լարուած
ըլլալուն կը հարցնես թէ, եթէ Դեւոնդը
որպէս իր կեանքի վերջին գործ Հայոց
Պատմութիւնը գրած էր, ուսկի՞ց Մովսէս
Խորենացիի անունը մէջտեղ եկաւ։

Ահ, չկայ գժուարութիւն, որ կասեցնէ
Հ. Ակինեանի եռանդին թափը, չկայ կնճիռ,
որ ան գրչի մէկ շարժումով չհարթէ։ Կար-
ծես ինքն ալ նախանձախնդիր է չլուծուած
ոչ մէկ հանգոյց ձգելու, և քեզի կը պա-
տասխանէ հետեւեալ կերպով։

Անկատմամբ ընտրութեան անուանս՝
“Մովսէս Խորենացի”, որով մէրտուած է
Հայոց ծննդաբանութեան պատմիչը, պէտք
է ենթադրել թէ կեղծողն աչքի առջև ունե-
ցած է շնդամատեանին հեղինակը։ Մովսէս
մարգարէն, որ պատմած է Խորայէլի ժո-
ղովրդեան ծննդաբանութիւնը . . . Հաւա-
նորին նաև այս (Խորենացի) յորչորջանքի
մէջ բառախաղ մը թագնուած է։ Խոր ար-
մատէն ածանցուած, կամ ևսորինո = իմաս-
տուն, հմուտ . . . և կամ թերեւս որ ընդ
խոր հանց պատմութեան Հայոց» (290-91)։

Սա արդէն կը մտնէ զաւեշտի սահման-
ները, որ կրնայ ընթերցողին ծիծաղ պատ-
ճառել, բայց պատմազրական ուսանողէ
արցունք միայն պիտի խլէ։

Արտօսրի կաթիլը սրբելով եւ շունչեր-
նիս բռնած կը մօտենանք Հ. Ակինեանի
սեղանին, ուր ան մեզի պիտի խօսի եղի-
չէի մասին։

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԷՆ

(Եարունակելի՝ 5)

ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

ՀՐՈՍԿԱՅԱՅԻ ԴՆԵԱԿ

(Նար. Սիրն, Յուն. -Փետր. 1951, էջ 32)

Մեր եկեղեցական-աղքային պատմու-
թեան մէջ մռայլ էջ մը կը զրաւէ Տ. Գրիգոր
Ա. Քարավիկ կաթողիկոսի եղերական մահը,
իր բոլոր ցաւազին պարագաներով, իրը
արդիւնք ժամանակի լատինամէտ կուսակ-
ցութեան և եպիսկոպոսներու նախանձին՝
երբ Լեռոն արքայի նախաձեռնութեամբ,
հազիւ քաննըհինգամեայ, կաթողիկոս կը
ձեռնադրուէր Հռոմելայի դղեակին մէջ։
Պատմութիւնը որևէ տեղեկութիւն թողած
չէ Քարավիկի գործունէութեան մասին, ու
ընական է հետեւցնել որ պիտի ունենար իր-
մէն ծրագրուած արգիւնաւոր գործունէու-
թիւն մը, իրը կամքի տէր և խիստ աւան-
դապահ կաթողիկոս մը, բայց գէպքերը
այլ կերպ տնօրինեցին, բաւականալով
Հայրապետանոցի սովորական գործառնու-
թիւններով։ Հակառակ անոր որ կաթողի-
կոսը Լեռնի օժանդակութեամբ էր ընտրը-
ուած, բայց երկուքին յարաբերութիւնները
տակաւ կը սկսին ձգտիլ, վասնզի Քարա-
վիկ, իրը Ազգային եկեղեցւոյ պաշտպան,
չհաճեցաւ հետեւի Լեռնի և իրեն համա-
խոհներուն զիջողական ընթացքին, և ոչ
ալ յանձն առաւ հայրապետական կնիքով
և սոսորագրութեամբ վաւերացնել Լատին
եկեղեցւոյ պետերուն և իշխաններուն հա-
զորդուելիք զիջողական յայտարարութիւն-
ները (Ազգապատում, Ա. էջ 1501)։ Բնու-
թեամբ հաստատամիտ, յարաբերութեամբ
Արեւելեան վարդապետներու համամիտ,
բնական էր որ իր գէմ պիտի հաներ իր ըն-
տրութեան վրայ նախանձող եպիսկոպոս-
ները, որոնք զինքը Լեռնի առջև պիտի
չարախօսէին մինչև իսկ բարոյական սայ-
թագործմի մէջ գտնուած ըլլալու յանցան-
քով։ Ու Գրիգոր Ապիրատ եպիսկոպոս չի
խզահարիր անձամբ Սիր երթալու և Լե-
ռոնի ուժով կաթողիկոսը զահընկէց ընե-